

Թուղթը մեր Ոսկեդարու անդրանիկ թարգմանութիւններէն մէկն է. Բ. Այդ գրուած թեան թարգմանիչը ուրիշ մէկը չէ՛ բայց նոյն ինքն Եզնիկ Կողբացին. Գ. Թարգմանիչը, իր իսկագիր « Եղծ աղանդոց » մատենին ինչ ինչ ինդիքներուն կամ կրտորներուն մէջ, ներշնչուելով է Արթուրազի տեսութիւններէն և իմաստներէն:

Հ. Յ. ԹՈՐՈՍԵԱՆ

Աստուած օգնէ քեզի, սիրուն թռչնիկ, ժամանակին օրհնուի բոյնդ քու ձագերովդ: Զքեզ շատ կը սիրեմ, վասնզի գիտես այսպէս լաւ վարել քու կեանքդ, մինչդեռ ես... Ո՞նք մի՛ հարցընիր թէ քնչպէս կ'անցնեմ իմս. կ'ուզեի քեզ նմանիլ:

3200

Jane Carlyle

Տ Ր Ի Պ Ո Ւ Ի Ի

ԻՏԱԼ ԵՒ ԹՈՒՐԻՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԱՆԱՊԱՏԷՆ

ԱՌ ԵՒԻԲԱՌՆՈՒԿ ՈՐ ԻՐ ՏՈՒՆԸ ՄԵՐ ՏԱՆԵԱՑ ՆԵՐՔԵԻ ԿԸ ԵՆԷՆ

Պտտեցար՝ պզտի ծածանող մարմնիկ, տեսար աշխարհ և հիմա դու ալ պիտի հանգչեցնես քու յոգնած թեկերդ:

Եթէ կարենայիր խօսել՝ իմ պզտի թռչնիկս, ք'նչ չէի տար զիտնալու համար թէ ինչո՞ւ հոս ուզեցիր շինիլ քու բոյնդ: Վասն զի դու դիւթիչ տեղերէ անցար քու թռչնիկներդ ժամանակ-ամբողջ լուստուր աշխարհ մը կը տարածուէր քու ներքեզ, բայց նոր տեսակ ճաշակ քուկդ, այն ամենայն յարմար տեղերէն երկնից տակ՝ քու բոյնդ շինելու՝ ընտրեցիր միայն այս անմիթար տեղը:

Բազդի ձախողութիւն մը ունեցար: Քու պզտի քօսկդ արդեօք թեթեւացած էր, և դու, յոռեզոյնէն վախնալով, հոս ապաիկեցար:

Ո՞նք, ո՞չ, դու ոսկիի պէտք չունիս, դու երջանիկ արարած: Եւ ոչ իսկ զիտես թէ կայ: Աստուծոյ արարածոց մէջ ամենէն աղքատը մարդն է:

Ի՞նչ ելաւ ուրեմն: Խորհրդական դէպք մը արդեօք պատահեցաւ քեզի Գեորգիանի տանեաց մը տակը՝ որ միջնուց քու աչքիդ աշխարհիս գեղեցկութիւնը, այնպէս որ ծանրաբարոյ և հանդարտ մէկ մը եղար, որ կը ձանձրանայ և կը տըրտնջէ և չգիտեր ինչո՞ւ համար:

Սպալայն տարակոյտ չիկայ որ դու խոշական գլուխ մը ունիս, վասն զի կը տեսնեմ որ կ'աշխատես, վախճանիդ հասնելու համար, թեկերովդ և կտուղովդ: Պայծառ սկզբունք մը կայ քու պզտի գլխիդ մէջ, և դու կ'աշխատես, քաշատիրտ թռչուն, ուժով և հաստատամտութեամբ, և ուրիշ բան չես փնտռեր:

Յիրաւի կը հաւատամ որ բնութիւնը քեզի տուած է կատարեալ խիճք մը՝ քու վիճակիդ յարմար: Փոյթ չես ընել որ քու տունը լրբախտ մը ըլլայ կամ անապատ, քանի որ կ'ապրիս և կը թռչիս երկնից մէջ:

Էլէս տարի յառաջ, Բագմավէպի մեր ընթերցողներուն խտալական միութեան յիանամեակին նշանակութիւնը բացատրած միջոցնիս, ոչինչ ճաղաքական հորիզոնին վրայ թոյլ չէր տար զուշակել վերահաս պատերազմը: Այսուհանդերձ դէպքերն այնպէս եկան որ իտալիա իր միութեան յիանամեակին շատ մօտէն վերախուճուեցաւ: Նենայ յիտուն տարի յառաջ իրեն կրած զգացումներուն: Կը մեռնէր յետին մնացորդը 1859ի մեծ դռամին, ժէրոմ Նապոլէոնի կինը և վիկտոր Էմանուէլի դուստրը, Կլոդիլտ Իշխանուհին, հասարակաց փրկութեան համար զոհուած այս իփիզենին: Կլոդիլտ կ'արթնցնէր և կը տանէր իրեն հետ գերեզման խտալիոյ ազատութեան բոլոր յիշատակները՝ որոնք վերջնականապէս պատմութեան կարգը կը մտնեն: Ու իտալիա նոր շրջանի մէջ մտած միջոց կը բռնուէր պատերազմի մը, որ ոչ միայն պիտի յայտնէր իր ոյժն ու կազմակերպութիւնը՝ իբր արդէն հասուն նացեալ պետութիւն մը, այլ նաև պիտի շահեցնէր իրեն կրկին անգամ անլիկ երկրէ՛ր՝ քան որչափ որ չէր շահած իտալիոյ միութեամբը:

Տրիպոլիի պատերազմը այնքան յանկարծ ու վերահաս եղաւ, որ անոր պատճառները աւելի փնտռելու ենք առհասարական ձկտումներու և մերձադր պարագաներու մէջ քան իրական դէպքերու: Ար-